

# ԳԷՈՐԳ Դ. ԵՒ ԻԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

## (1812-1882)

Ե Ր Կ Ո Ւ Խ Խ Օ Ս Ք

Գէորգ Դ. կաթողիկոսը ժԹ դարի ամենաականաւոր հայ դէմքերէն մէկն է, որի կեանքն ու գործը սակայն, դեռ ըստ արժանւոյն լուսարանւած եւ գնահատւած չեն: Ներկայ աշխատութիւնը կուգայ չափով մը լրացնելու այդ թերին:

Աշխատութեան հեղինակն է Վահրամ Եպ. Մանկունի՝ Գէորգ Դ.ի մտերիմ գործակիցը, կարելի է ըսել, անոր աջ բազուկը, ինքն եւս հետաքրքրական դէմք մը, որ իր ժամանակին կարեւոր դեր կատարած է Պոլսոյ եւ Էջմիածնի ազգային-եկեղեցական գործերու մէջ:

Ինչպէս հեղինակի յառաջարանէն ալ կը տեսնուի, Մանկունին ինքն ալ մեծ կարեւորութիւն տւած է այս գրւածքին եւ դեռ իր կենդանութեանը ուզած է հրատարակութեան տալ. անուպատ պայմանները. սակայն, արգելք եղած են այդ բաղձանքի իրականացման: Այնուհետեւ, Մանկունիի մահանէն յետոյ, իր անձնական դիւանի բոլոր թուղթերու հետ միասին, այս աշխատութիւնն ալ մատնւած է պատահական դէպքերու քննահանոյթին եւ փրկւած է միայն հրաշքով՝ շնորհիւ Նուպարեան Մատենադարանի վերատեսչութեան քափած ջանքերուն: Այս վերջինի բարեացակամութեանը կը պարտինք մահ, որ ձեռագիրը լոյս կը տեսնէ «Վէմ»ին մէջ, որու ստիքով կը յայտնենք մեր շնորհակալութիւնը Նուպարեան Մատենադարանի վերատեսչութեան:

Մանկունիի աշխատութիւնը գրւած է զբաբար լեզուով, որ, սակայն, այնքան պարզ եւ դիւրահասկանալի է ամենիկն, որ աւելորդ համարեցինք թարգմանել աշխարհարտի: Մենք համոզւած ենք, որ այս պարագան արգելք չի լինիր, որ անկէօգուծին ոչ միայն մասնագէտներ, այլ եւ ընթերցող հասարակութեան լայն զանգւածները:

Մանկունիի այս գործը պիտի հրատարակուի պրակ-պրակ, որպէս «Վէմ»ի յաւելւած, հետագային առանձին հատորի վերածելու յարմարութեամբ:

ԽՄԲ.



### ՅԱՌԱՋԱԲԱՆ

Չկնի 1893 թուականի փրկչական ձեռնարկեցաք գրել զսոյն զայս կենսագրութիւն երջանկայիշատակ Տ. Գեորգ Դ. Հայրապետի Ազգիս՝ Հոգեւոր ծնողի մերոյ՝ ընդհատաբար, ստիպեալ յանձնական տկարութեանց, երբեմն յարտաքին դառն անցից զգուշացեալ յառուրս վեհ. սուլթան Համիտի վերջնոյ, եւ յաճախ զբաղեալ յԱզգ. վարչութեան աստ ի Կ. Պոլիս եւ պատուիրակութեան ի Ս. Երուսաղէմ, եւ այսպէս՝ տակաւ առ տակաւ շարունակեցաք մինչեւ ցներկայ ամ Տեառն (1916)։ Եւ ի վերջ կոյս 1914ի եւ յանցելում ամի գրեալ յաւելաք եւ զՅաւելումս յաշխարհաբար՝ առ երկիւղի եւ զգուշութեան յապաղեալ։ Ապացուցանեն զայստօրիկ նաեւ ակնարկութիւնք ինչ ըստ ժամանակակից անցից ի կարգի կենսագրութեան եւ ի ծանօթարանութիւնս։

Ի գրեւն զսոյն զայս կենսագրութիւն եղեւ նպատակ մեր թողուլ ապագայից ի զիտութիւն, ի խրատ եւ յօրինակ միանգամայն՝ զկարեւորագոյն եւ զգլխաւորագոյն խնդիրս կրօնականս, ազգայինս, հայրապետականս, վարչականս, կրթականս, իրաւաւականս հանդերձ սարօքն։

Կամէաք դասաւորել զխնդիրս ըստ կարգի ամացն եւ առանձին զուղեւորութիւնս ի միում շարի, մանաւանդ թէ եւ առաւելապէս՝ մի զկնի միոյ կարգել զիրաւասական խնդիրս եւ գնուիրականս, այլ ընտրեցաք առաւել միջոցն տալ թանձրացեալ եւ ընդարձակապատում խնդրոց, միջանկեալ գրելով զթեթեւագոյնս եւ զպարամականս, զի մի ձանձրացիւն որք ընթեռնուն կամ զրազին ի սմին։

Թեթեւ պակասութիւնք են ի սմա՝ կորուսեալ գոլով զպատճէնս ինչ եւ զարձանագրութիւնս, թէ եւ հետեւեցաք ի ձեռս բերել ի Ս. Էջմիածնէ, մասնացոյց յեալ որոց հարկ էր եւ ուր պարտ էր որոնել եւ գտանել։ Այլ ոչ բոլորովին յաջողեցաք բերել ի ձեռս ի հեռուստ աստուստ գրելով եւ ստիպելով։ Գուցէ անհարազատ եւ անհաւատարիմ անձինք զողացեալ էին, որպէս յաճախագոյնս պատահի ի Մայր Աթոռում եւ այլուր։

Նաեւ տուաք զանցառութեանց զմանրամասնութիւնս կարեւորս ոմանց անդից եւ խնդրոց, մանաւանդ զի անձնական տկարութիւնք մեզ գլխաւոր իմն արգելս դնէին եւ ոչ բաւէաք։ Միանգամայն ոչ բաւէաք տալ գրելու այլոց՝ մձարեալ ուխարձս, թէ եւ զարձեայ ետն ծախք ոչ սակաւք։

Պատուեմք յայտարարել ցյաւխտեան՝ զի քննագատութիւնք իմ եւ սմին կենսագրութեանս յայսմիկ վերարբերին ցարական եւ

կաթֆոլ-Տօլստոյեան, իսկ նպաստաւոր ակնարկութիւնք իմ ո՛չ վերաբերին համախաղան եւ իրօքիատական կառավարութեանց :

Խնդիր եւ առարկութիւն ոմանց եղեւ ընդդէմ գրարար լեզուի, այլ սակայն առաւել դիւրին էր մեզ գրել ի գրարար, թէեւ ոմանց ոչ ախորժելի: Բացառութեան տուաք զՅաւելուածն իբր նմոյշ: Մանաւանդ զի գաւառական աշխարհաբար լեզուք խառնիւ-ճաղանճք են ի մեզ, եւ յամենայն կողմանս աշխարհի դտանին գրարարազէտք:

Եթէ գրէաք զսոյն զայս կենսագրութիւն յերիտասարդական հասակի եւ ի Մայր Աթոռոջ, առաւել ճոխազոյնս եւ կրկնապատիկ լինէր, միանգամայն հարուստ այլեւայլ լուսանկարօք: Ծանրածանր զբաղմունք մեր հանդերձ հիւանդութեամբք արդելին յաւէտ եւ հանապաղ:

Արդ ոչ ունիմք պէտս գովեստից: Բաւական լիցի մեզ եթէ Մ. Հայրապետք եւ բարձրաստիճան անձինք քաղեսցեն զկարեւոյք փորձառութիւնս եւ զօգուստ:

Ճեմարանական սան Արդոյ Մ. Արեղեան հրատարակեալ զհամառօտազոյն եւ զհակիրճ կենսագրութիւն ընդ անուամբ «Գէորգ Դ. Մեծագործ Կաթուղիկոս ամենայն Հայոց» ի տպարանէ Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի ի 1899 ամի, աթիւ քսանեւհինգամեայ տարեդարձի Գէորգեան ճեմարանի Մայր Աթոռոյ. ամփոփեալ ի 20 (Ի.) գլուխս:

Ոչ սակաւ քննադատելի տեղեկութիւնք են ի նմին, սկսեալ ի ճննդենէ եւ յուսումնառութենէ Գրիգորի-Գէորգայ եւ յանձն քարոզչութեանն Խասդեղջ, հանդերձ այլովք, զորոց զոմանք համառօտիւ իմն պարզեաց կենսագիրս այս ի «Սուրհանդակ» օրաթերթի, յամի Տեառն 1899 (սկսեալ ի 24է Յունվարի ց2 Փետրբ. վարի):

Պ. Արեղեան սակս տեղեկութեանցն որ ի ճննդենէ Գրիգորի-Գէորգայ մինչեւ յընտրութիւնն կաթուղիկոսական հետեւեյ է ձեռագիր կենսագրութեանն պատրաստելոյ ի կաղ Սարգիս վարժապետէ Գնունոյ վանեցոյ: Պ. Գնունի հաստատեալ զքննկութիւն իւր ընդ ընտանիսն ի Վաղարշապատի՝ վայելէր զպաշտպանութիւն եւ զկարեկցութիւն Տ. Գէորգ Դ. Հայրապետի Ազգիս, վանեցիական իմն կեղծաւորութեամբ գրաւեալ զմասնաւոր համարումն Նորին Սրբութեան: Եւ ջանայր հնարել զառիթս առ ի ներկայանալ Հոգեւոր Տեառն՝ գրեալ զուղերձս, զնախանձախնդրական յօդուածս եւ զգրական երկս ինչ: Եւ յաման 1876—80 խնդրեաց յերկ զկենսագրութիւն Նորին Սրբութեան, եւ զիմեալ առ կենսագիրս, խնդրէր զտեղեկութիւնս: Եւ կենսագիրս, ըստ հրամանի Ս. Հայրապետի, ետ Գնունոյն Սարգսի զհակիրճ ցանկածեւ տեղեկութիւնս ինչ, զիտացեալ քաջ զկենսագրական տկարութիւն նորա եւ զվանեցիական տրամադրութիւնան, մանաւանդ ոչ էր կենսագրիս ժամ պարապոյ առ ի զբաղել ընդ նմա:

Գրէր Սարգիս վարժապետ զկենսագրութիւնն եւ տետրակ առ

տետրակ տանէր ցուցանել Հոգեւոր Տեառն առ ի տալ սրբազրել : Բերէր եւ առ կենսազիրս առ ի ուղղել, եւ վրիպէր յաճախ յակնկալութեանց իւրոց : Երկոցս տայ Հոգեւոր Տեառն զկենսազրական տետրակս առ ի ուղղել՝ տառարկեալ միշտ զի կորուսեալ է զառաջին սրբազրեայն : Եւ այսպէս ունէր զերկու օրինակս կենսազրութեան լի աւելորդարանութեամբք եւ սխալանօք : Եւ զի հայր Սարգսի լեալ է խոհարարապետ յապարան Մաքսուտեանց ի Միջագեղջ Կ. Պօլսոյ, ի թարգմանչաց վարժարանի տեղւոյն առեալ է Սարգիս զուսումն իւր եւ զկրեւութիւն ի հայազրութեան եւ ի կրօնազրութեան (1855—61թ. փրկ.), լուեալ է անդ զժամանակակից դանցս ինչ, միանգամայն աշխատակցեալ «Վարդ» անուն հանդէսի : Որով ինքնին յաւելեալ է նաեւ զտեղեկութիւնս ինչ անուղիղս սակս ազգային շարժմանց եւ ձեմարանական (Իւսկիւտարու) անցից եւ այլոց եւ այլոց : Յորպիսիան մոլորեալ է ակամայ եւ Պ. Արեղեան :

Յետ վախճանի կենաց Հոգեւոր Տեառն, ի 1883 թուականի, բազմիցս թախանձեաց եւ խնդրեաց Պ. Գնունի ի կենսազրէս դնոյ առնուլ զկենսազրութիւնը, զմի օրինակն եւեթ, առ ի տալ տպել : Կենսազրիս առաջարկեաց զհամայն օրինակս, յորս ի տեղիս տեղիս ձեռնադրեալ էր Հոգեւոր Տէր, գնոյ առնուլ, վճարեալ զմի հարիւր ութըլի եւեթ (10—12 ոսկի օսմանեան), ըստ որում կենսազրութիւնն այն պակասաւոր էր բազմօք եւ տկար ըստ ամենայնի, եւ նպատակ կենսազրիս էր ազատել զձեռագիր Հոգեւոր Ծնողիս ի շահագործութեանց եւ ի խաչադողութեանց Գնունուոյ : Ոչ կամեցաւ նա տալ զհամայն օրինակս, եւ այսպէս մնաց սակարկութիւնն :

Յետ ամաց ինչ դիմեցին Սարգիս եւ ժառանգք իւր քանիցս ի Ս. Էջմիածնէ առ կենսազրիս աստ ի Կ. Պօլիս առ ի տալ տպագրել կամ նպաստել տպագրութեան կենսազրութեանն յիշելոյ, եւ ընկալան զբացասական պատասխանիս : Ջան կալեալ են նոքա զբաժանորդազրութիւնս սնասպարձ եւ բառակրթա ծանուցմամբք կամ յայտարարութեամբք : Ոչ յուսալի էր յաջողութիւնն :

Գնահատելի է կենսազրական ձեռնհասութիւն Պ. Արեղեանի, այլ պակասեալ են նմա ճոխ եւ հաւատարիմ ազրիւրք, որպէս եւ ժամանակ ընդարձակ, ի գրելն իւրում զմատենիկն «Գէորդ Գ. Մեծագործ Կաթուղիկոս ամենայն Հայոց» առթիւ քսանեւէնդամեակի, թէպէտ խնդրեցին ձեմարանականք ոմանք ի կենսազրէս գրել զպատմութիւն Հիմնարկութեան Գէորդեան ձեմարանի նովին առթիւ : Տառապէր կենսազրիս ի յողացուս յորժամ զրեաց զպատմութիւն շինութեան եւ բացման յիշեալ ձեմարանի ամփոփեալ ի Ք. գլուխս, եւ առաքեաց առ ձեմարանականս ի պէտս հրատարակութեան, ըստ խնդրանաց նոցա, պատուիրեալ եւ պայման եղեալ տպագրել նոյնութեամբ, որում ոչ յաջողեցան նոքա : Էին ի պատմութիւնն յայնմիկ թեթեւ պակասութիւնք ոմանց յիշա-

տակարանաց եւ գրութեանց, զորս յանձնարարեալ էր կենսագիրս լնուլ գլխութեամբ ի Ս. էջմիածին, մատնացոյց լեալ յորոց պարտ էին օրինակել:

ՎԱՀՐԱՄ ԵՊԻՍԿ. ՄԱՆԿՈՒՆԻ

ի Սեպտեմբերի 1916  
ի Միջագեղջ Կ. Պօլսոյ.

ԳԼՈՒԽ Ա.

ՅԱՂԱԳՍ ԾՆՆԴԵԱՆ, ԾՆՈՂԱՅ, ՔԵՐՏ ԵՒ ԵՂԲԱՐՅ ԳՐԻԳՈՐԻ

Յամի Տեանն 1812 (ըստ Մհմտ. 1228) յառաջին քառորդի ներկայ ժ.թ.՝ զարու, ի հինգերորդ անուր ամսեանն Յուլիսի ծնանի Տ. Գեորգ Դ. կաթողիկոս ի Սամաթիա արուարձանի Կ. Պօլսոյ, եւ անու գմկրտութիւն Ս. աւղանի յՏն Յուլիսի ի հրոչակաւոր Ս. Գեորգ եկեղեցւոջ Հայոց, որ երբեմն լեալ է աթոռանիստ Պատրիարք-Առաջնորդաց Կ. Պօլսոյ, եւ այրեցաւ ի 186... թուականի: Կնքեն զանուն նմա Գրիգոր\*):

Անուանք հօր Գրիգորի եւ Պետրոս Բէրէսթէճեան Հազրբնի-միկրամնի յՅօնճա թաղէ Պալատու, եւ մօրն՝ Սրբուհի, իԼէպլէ-

\* ՅԱՆՅՈՒՍ. Վ. եպ. Մ.— Իսկական թուական ծննդեան Գրիգորի (Տ. Գեորգ Դ. կաթողիկոսի մնայ քննադատելի: Ի մեծի եւ յաղհապի հրկիզութեան Սամաթիայ, յամի Տեանն ... [թուականը կը պահի բնագրին մէջ] այրեցաւ լեալ Ս. Գեորգ եկեղեցւոյ եւ յատուկ պահարան-գանձատանն անհետ կորչեն «Արձանագրական Մասեան Մկրտութեան» եւ զրեանք կարեւորք եւ յիշատակարանք: Ուստի անհնար լեալ է ստուգել եւ ճշտել զթուականն: Իսկ երկուց ամաց լեալ է Գրիգոր յորժամ ծնողքն տարեալ են զնա յուրս եւ յերկրպագութիւն ի Ս. Երուսաղէմ, որ եւ տուեալ են զրեւ յաջ բազկէ զՄահմանական թուական 1230—31, սրպէս կենսագիրս քանկոս ետես եւ ընթերցաւ ուշադրութեամբ: Հաշուեալ եւ գյաւելումն մի մի տարւոյ ըստ լուսնականի եւ ըստ Մահմանականացն թուականի իրր յիւրաքանչիւր երեսուն ամս, զտանեմք եւ զնեմք զծնունդ Գրիգորի ի 1812—13 ամի վերջական: Կենսագիրս այս քանկոս հարցուիորձ եղեւ, թէպէտ ետես զհակասութիւն ինչ թեթեւագոյն: Տունն յորում ծնեալ է Գրիգոր, լեալ է ի թաղն Մուսթաֆա փաշայ, յուրուճա Օվս փողոցի ի Սամաթիա: Յետ մահուան անատեան «Հազրբն» — «Մինհանճը Պետրոսի Բէրէսթէճեան, որդի նորս Գրիգոր-Գեորգ վարդապետ (այս կաթողիկոս) նախ զնայ անու զհամայն ժառանգական բաժինս եղբարց եւ յերց իւրոց, եւ սոպա ի Մհմտ. 1268 թուականի ի 17ն սէֆէրի վաճառէ Գրիգորի Ռափայէլեան եւ կողակցի նորին Ռաֆուհիկի (Պօղոսեան ըստ Տօրն): Ծախսեն եւ նոքա Յովհաննէս քահանայի Նիքօթեան ի 1268 Մհմտ. թուականի: Ըստ ասելոյ Յովհաննէս ա. քահանայի Շահպաղեան, Միարանի Ս. Գեորգ եկեղեցւոյ, հրկիզեալ է տունն այլ ի միջի. հրկիզութեանն (էջն-Փիլիճէի կրակ» անուանեալ) ի 1852 Փրկչ. թուականի, եւ յետ վերաշինութեանն կրէ զարդիս տունն այն զ14 թ.: Վերջին տեղեկութիւնքս այսօրեկ քաղեալ են յԱրքեպի 1898 թուականի վրկչական, միջոցաւ Աւաղ քահանային վերստիչելոցի:

պիճի-Քէօշտի թաղէ Սամաթիոյ, որք յերկրորդ ամի ծննդեան Գրիգորի երթան յուխա եւ յերկրպագութիւն ի Ս. Նրուսաղէմ՝ վտանգաւոր իմն ուղեւորութեամբ: Անդ տան արձանագրել ըստ դարաւոր սովորութեանց ուխտաւորաց զնկար ինչ վագրիկ եւ զմահմետական թուական տարւոյն յաջ բազիլի Գրիգորի՝ 1230:

Էին Պետրոսի յառաջին ամուսնութենէ դատերք Սրբուհի եւ Տիրուհի անուամբք, նոյնպէս Սրբուհոյ էին դատերք Նունէ եւ Անթառամ անուամբք: Իսկ յերկրորդ ամուսնութենէ ծնան նոքա զԳրիգոր, զՕհան, զԱւետիս, զԵւզիկնէ (Էֆտիկ): Եւ զՓեփրոնէ:

Պապը Գրիգորի, իմա՝ հայր Սրբուհի մօր իւրոյ, լեալ է ի Սերաստիոյ, եւ հայր Պետրոս հօր իւրոյ ի շրջակայից Կեսարիոյ գաղթեալ եւ հաստատեալ ի Կ. Պօլիս:

Սրահետիւ էր Պետրոս դերձակ, անուամբ Մինքրաննի (բաճկոնակակար) եւ ջաղջերակար (ջաշխըր), միանգամայն պատրաստալիճառ, յԱլլի փաշա խանն ի Կ. Պօլիս: Ունէր ընդ ձեռամբ իւրով զաշակերտս եւ զգործաւորս ոչ սակաւս, ի Պօլսեցոց եւ ի Ռոտոսթոցոց: Սիրելի էր յաչս ոմանց Եջնիչէրեաց զլիաւորաց, մանաւանդ բնակեցոցն յԵյուսպ, որոց էր դերձակ:

Տիկին Սրբուհի ոչ զիտէր զարուեստ ինչ, այլ սակայն էր տանտիկին կատարեալ, տնտես, որդեսէր, ժրաջան, արթուն, համեստ, հեղ եւ բարեհամբոյր:

Երկոքին լծակիցք էին բարեպաշտք, եկեղեցասէրք, քաղցունք ի բարս եւ ի վարս, նախանձախնդիրք յառաքինութիւնս եւ յանձնիւր պարտան: Գիտէին նոքա զհասարակ ընթերցանութիւն ըստ ժամանակին ուսեալ ի տնավարժոցս առ ոտս մարապետաց, որպէս անուանէին յայնժամ զվարպետ տուտուս:

Որպէս յաճախ տեսնեմք զբազում օրինակս ի Կ. Պօլիս, ծնողք Գրիգորի առթիւ հրկիզութեանց տեղափոխեալ են զբնակութիւնս իւրեանց ի Սամաթիոյ ի Գումգաբու, ապա ի Սասղիւղ ի բարոզչութեանն Գէորդայ, եւ հուսկ ուրեմն ի Միջագիւղ Կ. Պօլսոյ, ուր եւ կնքեն զկեանս իւրեանց եւ ննջին ի Տէր, մայրն Սրբուհի ի 17 Օգոստոսի 1840 թուականի, հայրն Պետրոս ի 26ն Սեպտեմբերի 1842ի, եղբարքն Օհան յ2ն Ապրիլի 1843, Աւետիս ի 5 Յունվարի 1846, կրտսեր քոյրն Փեփրոնիկ ի 11 Յունիսի 1844ի (յօդափոխութեան ի Սարը-Էար, յորմէ փոխադրեն զդին ի Միջագիւղ):

Լսէ զմահ մօր իւրոյ մինչ գտանէր ի ս. եկեղեցոջ յաւուր շարաթու ի նաւակատիւն Վերափոխման Ս. Աստուածածնի, եւ ի յաջորդ աւուր մատուցանէ (Տ. Գէորդ վրդ.) իտաղաւարական ս. պատարագ, յետ որոյ թաղէ հանդիսիւ զմայր զուր, արտայայտեալ զգեղեցիկ օրինակ բարեպաշտութեան եւ ջերմեռանդ հաւատոյ, առանց թուլանալոյ ըստ մարդկային բնութեան:

Տարաժամ վախճանք եղբարց եւ քեռ սորա պարզեն զսերնդական-ժառանգական ինչ տկարութիւն, յորմէ մագապուրծ գերծաւ Գրիգոր (Գէորդ վրդպ), որպէս ունիմք պատմել այլուր, մանաւանդ մահ ուսումնասէրն Փեփրոնիկի առաւել ազդեալ էր

ամա, ըստ որում առաւել սիրէր զնա, եւ վատնեաց զբազում գրամս առ ի ազատել զնա ի հիւանդութենէ եւ ի ճիրանաց մահուան: Գեղեցիկ յոյժ լեալ Փեփրոնեայ, ընթերցասէր եւ արթուն, բազումք խնդրեալ են զնա ի կենակցութիւն, եւ ծնողքն՝ մանաւանդ Տ. Գէորգ վրդ. դժուարանան խանդարել զկարգն ըստ սովորութեան ժամանակին, եւ նախ քան զՆւփիմէ պսակել զՓեփրոն: Որոյ վասն խղճահարէր յորժամ առիթ լինէր խօսակցութեան:

Ի կենդանութեան ծնողաց ամուսնացեալ էին քորքն խորթք եւ ընդարձակեալ զսերունդ իւրեանց եւ զշառուիղս: Իսկ Նւփիմէ ամուսնացաւ ի Սեպտեմբերի 1843 ամի\*):

Գրիգոր հանեալ էր զճաղիկ եւ կրէր ի կերպարանս զնշանս, որք սակաւուք խանդարէին զգեղեցիկութիւն դիմացն: Անձնեայ եւ թիկնաւէտ, գեղեցիկահասակ, լայնաճակատ, քաղցրատեսիլ եւ համեղաբան էր Գրիգոր, եւ ի մանկութեանն յաւէտ սիրելի կացուցանէր զանձն ծնողաց եւ համայն պարագայից իւրոց եւ որոց հանդիպէր: Օր աւուր յաճախէր ի շնորհս, եւ զարգանայր իմաստութեամբ: Որում յարմարէին արգեօք բանք կամբրոնացւոյն եթէ «Նշեաւ ազայ»՝ եւ զտղայական ախտին մարտն վանեաց, տղայական կրիւքն ամաչեցուցեալ զթշնամին. մանուկ՝ եւ ի վարժունն հնազանդութեան ծնողացն ոչ կարաց յողջողել զնա»:

Սիրէ գիտալս եկեղեցականս, եւ կազմէ ի տան զսեղան, պատրաստէ զգեստս, զթագ, եւ ձեւացուցանէ զպատարագ, այսու կանխէ արտափայլել զներքին յօժարութիւն եւ զիստիպք իւր:

Ատէ շրջել ի փողոցս եւ խաղալ ընդ մանկանց, որոց յորգոր կարգայ դալ ի տուն եւ կազմել զսեղան, ձեւացուցանել զպատարագ, զժամերգութիւնս, զբարոյս, զթափօրս: Սիրէ զընկերակցութիւնս զայսպիսիս:

Ի մանկութեան անդ ապացուցանէ գիտնդ եւ զընդունակութիւն յերգեցողութիւնս, որպէս եւ յաճախ երգէ ի տան: Ձանայ ընթեռնուլ զգիրս, եւ զբօսնու մատինիւք: Որպիսի ընթացք սորա պարզէին զձգտումն եւ զընդունակութիւն իւր:

\*) ԾԱՆՈԹ. վ. եպ. Մ.— Դնեմք աստ ի ծանօթութեան իրբեւ նմոյշ ինչ ժամանակակից սովորութեանց զպատճէն հարսանեան հրաւիրաթղթոյ, որ յանձնեաց կենսադրիս վրթանէս քահանայ Պալեան Օրթաքէօյցի ի 1891 թուականի ի Միջագեղջ, թէպէտ պակասէր հասցէ թղթոյն, պատատեալ հատեալ եւ կորուսեալ զողով կէս մասն թղթոյն այնօրիկ:

« Գերայարգ ալա ազնուամեծար նազլւոյդ ողջոյն եւ օրհնութիւն « Յիսուսաւանդ: »

« Յայսմ շարթու ունիմք Տէրամբ աննել զհարսանիս քեռն մերոյ, « վասնորոյ խնդամիտ մատուցանեմք զայս երկտող դեր ազնուամեծար յար « գութեան ձերում, որով խնդրեմք հրաւիրանօք, զի շնորհ արբեալ հրա « մայեսլիք յեկեցի յառաջիկայ շարթու աւուրն: »

« Մնամ սպասեալ բերկրառիթ գալստեան Ձերոյ »

« (Ինքնաձեռագիր) Նու. Գէորգ վրդ. ՄեծԱրիւղի: »

« 1843 Սեպտ. 21, ի Միջագիւղ: »

Զգալին ծնողք իւր, զի հարկ էր այլևս տալ ուսման գրիւզոր, եւ դաին զյարմար տնավարժոց : Մանաւանդ սոյն այս մանուկ ինքնին խնդրէր ուսանիլ զընթերցումն եւ զգիր, յաճախել ի Ս. եկեղեցի, որպէս տանէին յաճախ ծնողք իւր : Եւ տեսանէին բացայայտ, զի ակորժէր յոյժ յեկեղեցոյ եւ երդեցողութեանց : Որով ուրախ լինէին հանապազ եւ ինքեանք :

Յերկիւղէ Ենիշէրեաց, որպէս ծնողք ամենայն, նոյնպէս ծնողքն Գրիգորի ոչ երբեք թոյլատրէին նմա միայնակ ելանել արտաքս ի տանէ, երթալ յեկեղեցի, ի վարժոց, եւ այլն : Յաճախ հայրն կալեալ զձեռանէ մանկան տանէր ուր եւ կամէր, որպէս եւ ի տնավարժոց, յառաւօտու եւ յերեկոյցի, որպէս զի մի՛ վրտանդ ինչ հասցէ :

Այսպէս լրացուց Գրիգոր զվեցերորդ ամ հասակի իւրոյ :

ԳԼՈՒԽ Բ.

ՅԱՂԱԳՍ ԿՐԹՈՒԹԵԱՆ, ՈՒՍՄԱՆ ԵՒ ԱՐՀԵՍՏԻ ԳՐԻԳՈՐԻ

էր եօթն ամաց յորժամ ետուն ծնողքն զկայտառն Գրիգոր ի տնավարժոց Սրբուհի Մարապետի ի Սամաթիա, որ աջակցութեամբ եղբոր իւրոյ Յովսէփայ, պահէր զծաղիկոց :

Եզբայր Մարապետ Սրբուհոյ էր տիրացուլուսարար Ս. Գէորդ եկեղեցոյ Սամաթիոյ, եւ օգնէր լիապէս քեռ իւրում ի դասս կրօնականս եւ երաժշտականս : Յետ ամաց ինչ քահանայացեալ է Յովսէփի ի վերայ Ս. Գէորդ եկեղեցոյ յիշելոյ, վարելով ի ժամանակի եւ զպաշտօնս Աւագ քահանայութեան եւ լուսարարապետութեան երից եկեղեցեաց Սամաթիոյ, նարլը Գարուլի եւ Եէնի Մահալլէի, ըստ բացառիկ պայմանաց եւ զըութեան արուարձանին այնորիկ, նման երբեմն միացեալ եւ զարդիս բաժանեալ եկեղեցեաց Գում Գարուլի, Եէնի Գարուլի, Կէտիք փաշայի, եւ ցարդ շարունակեալ Բերա արուարձանին Ս. Երբորդութիւն, Ս. Յարութիւն եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցեաց :

Յայնմ ժամանակի կոչէին Մարապետ ո՛չ միայն զկանայս որք առանձնանային ի կուսանոցս ի Ս. Երուսաղէմ եւ յայլուր, զօրիորդս որ ուխտէին ի կուսութիւն եւ հրաժարէին յամուսնութենէ, այլ եւ զկանայս որ պահէին զտնավարժոցս, յորս երթեակէին մանկունք յերկուց սեռից, եւ յաւէտ իզականք ուսանէին զձեռարուեստս եւ զկարս, իսկ արականք զհասարակ ընթերցանութիւն եւ եւթ : Պահէին եւ քահանայք զտնավարժոցս ի բազում տեղիս, եւ երէցակիւնք կատարէին զմեծ մասն զորս Մարապետք վարէին :

Համաձայն ուղղութեանց եւ պարագայից ժամանակին, դու-  
վելլի եւ արդիւնաւոր էին տնավարժոցք այսպիսիք առաւել քան  
զդպրոցս աղբայինս, մանաւանդ առաւել քան զդասատուութիւնս  
ոմանց ի խանութս, սակաւուցն բացառութեամբ:

Զարդիս կարծեն եւ կարեն անուանել «խամրոց» զտնա-  
վարժոցսդ, ցորչափ յառաջադիմէ մանկավարժութիւն ի կատա-  
րելագործութիւն եւ ի դիւրուսոյց եղանակս, յաւելուն օր աւուր  
զկրթական բարեփոխութիւնս եւ զպայմանս առողջապահականս,  
արծարծեն ի մանկունս զսէր ուսման եւ կրթութեան փոխանակ  
տաղտկութեան եւ զդուանաց, արդիլեալ եւ զգանահարութիւնս,  
միանգամայն արծարծեն զմիջոցս առ ի բանալ զսրամտութիւնս,  
առ ի զօրացուցանել զճիղս եւ առ ի կազդուրել զառողջութիւնս  
մանկանց: Անշուշտ նաեւ ապագայն ոչ դոհացուցիչ համարեսցէ  
եւ զներկայ կրթարանս եւ զկրթական ուղղութիւնս, ցորչափ յա-  
ռաջադիմէ եւ զարդանայ կրթական եւ մանկավարժական խնդիր:  
Այլ սակայն, արդարութիւնն պահանջէ զնահատել ըստ ժամանա-  
կին եւ ըստ յարակից պարագայից եւ զտնավարժոցսդ Մարապե-  
տականս եւ զարդիւնս նոցա յօգուտ երկուց սեւից:

Ուղղութիւն տնավարժոցացդ էր արդարեւ անձուկ յոյժ, եւ  
հաղիւ յաջողէին յընթացս երկուց եւ աւելի տմաս ուսուցանել  
մանկանց զհասարակ ընթերցանութիւն: Այլ սակայն, ըստ ձեռ-  
արուեստից բարեբարէին օրիորդաց ըստ բաւականին:

Բազումք տնավարժոցաց ուսուցանէին մանկանց զայլք-բեմ  
գրեալ ձեռագիր ի միում տախտակի, նախ զհասարակ տառս եւ  
ապա զգլխագիրս, որ եւ տեէին առաւել քան զլեց ամիսս, երբեմն  
անցեալ առաւել քան զմի ամ: Ապա տային մանկանց զհեղերէնս,  
եւ Սաղմոսն պատկէր զուսմունս եւ զկրթութիւն աշակերտաց:  
Ուսանէին մանկունք եւ զերգս ինչ աղբային եւ եկեղեցական:

Ըստ այսմ ապա ոչ կամէր Գրիգոր մնալ ընդ երկար ի Մա-  
րապետական տնավարժոցի, եւ սէր ուսման՝ ընդունակութիւն եւ  
սրամտութիւն Գրիգորի ստիպեաց զծնողսն փոխադրել զնա յաղբ-  
դպրոց, թէեւ ուսաւ ի Յովսէփի դպրէ զկրօնական գիտելիս եւ  
զերաժտութիւն ըստ մասնեայ:

Յուցանէր Գրիգոր զընդունակութիւն մեծ եւ զյաջողակու-  
թիւն նաեւ յերաժշտութեան, որպէս եւ եղբայրն իւր Օհան, ու-  
նելով եւ զձայնս քաղցունս, որով դարձաւ սիրելի յաչս ոչ միայն  
ուսուցչաց իւրոց, այլ եւ քահանայից եւ ժողովրդեան, որ խուռն  
բազմութեամբ ընուին զՍ. եկեղեցի յերգելն Գրիգորի, մինչ Սա-  
մաթիա յաջողակ եւ ճոխ էր, որպէս եւ ըստ մասնեայ է ցայսօր,  
քաղցրաձայն դպրօք եւ ներդաշնակ երաժշտութեամբ, ունելով  
եւ զհնադոյն Ընկերութիւն դպրաց, նման Ս. Հրեշտակապետ եկե-  
ղեցւոյ Պալատու եւ Աւագ-եկեղեցւոյ Գում-Գարուլի, հանդերձ  
յատուկ եկամտիւք եւ կտակեալ կալուածովք: Գրիգոր իւրովն  
ընդունակութեամբ եւ յաջողակութեամբ ցուցանէր զկարօտու-

թիւն եւ զպէտս յաճախելոյ աւելի բարձր դպրոցի եւ զանզուսպ սէր եռանդուն յուսմունս :

Իսկ Հայրն Պետրոս<sup>\*)</sup>, ստիպեալ ի դրութենէ իւրմէ եւ ի կարօտութեանց, կամէր կանխել եւ քաղել ղօգուտս յանդրանիկ որդւոյն ի Գրիգորէ, որպէս սովորութիւնք էին եւ են բազում ծնողաց, առեալ յօղնական եւ յաջակից յարուեստի իւրում եւ ի գործասենեկի որ յԱլլի-Փաշայ խանն ի Պիթ-բաղար, հակառակ բազմանաց եւ խնդրանաց որդւոյ իւրոյ, եւ պահել անլթար զարուեստ իւր եւ զգործասենեակ ընդ յաճախորդան : Եւ Գրիգոր Հնա-դանդեալ Հօր իւրում, ահամայ կատարէ զիստիաք Հօր իւրոյ եւ երթայ ի գործասենեակ, եւ զամս ինչ աջակցի Հօր իւրում մինչեւ հասանէ ի կարեւոր չափ հասակի եղբայր իւր Օհան, որ յաւէտ հակամէտ էր արուեստի Հօր իւրոյ, որպէս եւ կրտսեր եղբայր իւր Աւետիս, յետ ամաց ինչ աջակցին եւ հետեւին արուեստի եւ գործոյ ծնողաց իւրեանց, այնպէս զի երկուքին եղբարք յաջողակութեամբք իմն կառավարեն զարուեստ եւ զգործս Հօր իւրեանց :

Այլեւս առիթ բարեպատեհ եւ ժամանակ յարմար համարէր Գրիգոր առ ի հասանել բուռն բազմանաց իւրոց, շարունակեալ զուսումնարութիւն իւր եւ մտեալ յեկեղեցական պաշտօնէութիւն :

Բարեյիշատակ Յարութիւն ամիրայ Գաղէզ, հաստատեալ զկարեւոր եկամուտս, բացեալ էր ի ձեռն Կարապետ Արքեպիսկոպոս-Պատրիարքի սիրելւոյ իւրոյ զվարժարան Ուսումնարան անուամբ, ի պէտս պատրաստելոյ զբազանայացուս, ընդ հովանեալ եւ ընդ պարսպաւ Ս. Աստուածածին աւագ-եկեղեցւոյ ի Գուճ-Գարու, հանդէպ եւ ընդ հսկողութեամբ Պատրիարքարանի, յորում դասախօսէր մեծահոջակ Գրիգոր Հայրարան եւ աստուածարան պատուելի Փէշտիմալճեան զկրօնագիտութիւն ընդարձակ, զհայկարանութիւն, զճարտասանութիւն եւ զտրամարանութիւն հասակաւոր աշակերտաց եւ քահանայացուաց :

Կրթական ծրագիր Ուսումնարանին քահանայացուաց ոչ պարունակէր զբազմաթիւ «ութիւն»ս եւ զօտար լեզուս, այլ սակայն յաջողութեամբ իմն եւ արդիւնաւորապէս մատակարարէր զուսմունս կրօնականս, հայկականս, երաժշտականս եւ եկեղեցականս, զոյգ ընդ քերականական, ճարտասանական եւ տրամարանական գիտութեանց : Պակաս էին միանգամայն պատմութիւն ընդհանուր, աշխարհագրութիւնք, համարողութիւնք, բնական պատմութիւն եւ գիտութիւնք, տիեզերագրութիւն եւ նմանահանգրոյն գիտութիւնք ատողմասպահականք : Աստուածարանութիւնն ամփոփեալ էր ընտանոճակաւորս ի Քրիստոնէական Վարդապետութեան եւ ի մեկնութիւնս դրոց ինչ :

<sup>\*)</sup> ԾԱՆՕԹ. Վ. Եպ. Մ.— Հայրն Գրիգորի Պետրոս ունէր զտկարութիւն աչաց մինչեւ զրկել ի սպառ ի տեսութենէ աչաց : Ոմն պարսիկ աչարոյժ («Քէհա» ըստ պարսից ?) արգիլեալ զՊետրոս ի սեւադատ սենեակ մի ի տան զաւուրս քառասուն, անկեալ ընդ կրօնին ի մահճի, զարմանէ ըստ բաւականին :

Փութամբ յաւելուլ աստէն ի պարծանս Յարութիւն ամիրայի Պէգճեան, զի նա, թէպէտ տկար էր ինքն յուսմունս, այլ ուսումնասէր, մանաւանդ նախանձախնդիր էր ներդաշնակ եւ քաղցրանուազ երգեցողութեանց եկեղեցւոյ, ուսմանց եւ կրթութեանց քահանայից եւ քահանայացուաց, աղապիւն յառաջադիմութեան, զարգացման եւ բարդաւաճման, ծաղկմանց եւ տարածմանց արուեստից եւ վաճառականութեան ի Հայս, որպէս վկայեն դործք եւ յիշատակը նորա: Սակս կարօտութեանց եւ պիտոյից Ազգի եւ Եկեղեցւոյ Հայաստանեայց խնդրէր զխորհուրդս ի Կարապետ Արքեպօէ եթէ զիա՛րդ եւ զի՛նչ պարտ իցէ առնել եւ յաւելուլ, որպէս զի արդիւնաւորեցէ ինքն: Որում պատասխանէ Կարապետ Արքեպօ.—Պատրիարք համաձայն զարգացման եւ անձուկ ընդունակութեան իւրում, եթէ «Ամիրա՛յ, բարերարեցեր դու Ազգի եւ Եկեղեցւոյ մերում առաւել քան զոր պարտէիր առնել»: Մինչ Գազէզ ինքնին շարունակէր եւ յաւելոյր զայսպիսի ձեռնարկս, յետ խրախուսելոյ զԼնկերութիւնս դպրաց եւ զհամայն ձեռնարկս որ ի պէտս շինութեանց եկեղեցեաց, դպրոցաց, հիւանդանոցաց, խոհուն իմն հետառեսութեամբ հոգաց եւ զպատրաստութիւնէ քահանայացուաց արժանաւորաց: Այլ եւ կարեւոր միջոցօք սատարէր հոչակաւոր վանօրէից, Ս. Յակոբեանց Երուսաղէմի, Սսոյ, եւ այլոց եւ այլոց, եթէ ըստ դրամականին եւ եթէ ըստ զարդուց եւ անօթաց եւ ըստ այլոց պիտոյից\*):

Արդ, պատանին Գրիգոր, առեալ զհրաման հօր իւրոյ, մեկնեցաւ յարուեստէ եւ ի գործասենեկէ, սկսաւ յաճախել ի յիշեալ Ուսումնարանն եւ ուսանել եռանդեամբ եւ գիշերաջան աշխատու-

\*) ԾԱՆՕԹ. Վ. Կպ. Մ.— Յաւուրս Տ. Չաքարիա Արքեպօ.—Պատրիարքի կաղզուանցւոյ, հաղիւ ուրեմն տեսնեմք զջանս եւ զձգտումն նոր առ ի ուսանել զարտաքին զխտութիւնս՝ ընդ գործածական լեզուաց, թէպէտ սահմանափակ իմն ուղղութեամբ, եւ Կետրոնն—Պատրիարքարանն հաղիւ հաստատէր զմասնաւոր կրթարան ի պէտս 10-12 ընծայացուաց—աշակերտաց Չաքարիայի: Գովելի էր յոյժ առաջին թելադրեալ մտածութիւնս եւ ձեռնարկ արժանայիշատակ Յարութիւն ամիրայի Պէգճեան ի պէտս եւ յօգուտ հասարակաց եւ եկեղեցւոյ Հայաստանեայց, այլ Պատրիարքարանն ոչ էր գիտակից պատրաստութեանց իւրոց, եւ ընդարձակ կրթական եւ գիտական պիտոյից, եւ ոչ իսկ կարէք կամ դիտէք տալ զուսմիտ խորհուրդս Պէգճեանի և խրախուսել զնա: Ժամանակակից անձք ոմանք եւ Մխիթարեանք վենետիկոյ բանային յաւտ զկրօնական վէճս միայն եւ զորսորդութիւնս, եւ ոչ կրեք զմրցումն Աղապիւն մտաւորական եւ բարոյական կրթութեանց եւ զարգացմանց, զոյգ ընդ լեզուաց եւ արտաքին գիտութեանց եւ ուսմանց: Ի վերայ այսր ամենայնի պարտ է յաւելուլ զի կրօնական վէճք եւ պատրիսթիւնք պրակականաց չեչտեցին ի նորոյ ի Հայս զանհրաժեշտ կարեւորութիւն ընդարձակ կրթական եւ ուսումնարանական խնդրոց, միանդամայն ջանալ հաստատել եւ յաւելուլ զդպրոցս աղապիւնս եւ վանականս, սկսեալ յաւուրց Տ. Չաքարիայի կաղզուանցւոյ, յաւուրս որոյ սկսան ծաղկիլ դպրալանքն Արմաշու, մինչ հնադարեանն եւ կարեւորագոյն վանք Ս. Յակոբեանց Երուսաղէմայ անվոյթ տակաւին դտանէք մինչև յամ Տեռն 1850—65:

Թեամբ զորս աւանդէր Փէշտիմալճեան, շարունակեալ ընդ նոսին եւ երաժշտութիւն եւ զուսումն Շարահանաց ի հմտագոյն գլորաց Աւալ-Նէկեղեցոյ :

Ընդունակութիւնք, եռանդ եւ բարեջանութիւն Գրիգորի գրաւեցին զուշադրութիւն եւ զհամարումն Գրիգորի Պատուելոյ, որ եւ սննախանձ ջամբէր նմա զուսումնս զորս աւանդէր : Խնամ մեծ ունէր եւ խրախուսէր Փէշտիմալճեան զպատանիս զայս Գրիգոր, եւ յաւէտ ուրախանայր ընդ յառաջելիմութիւն սորա եւ ընդ բարի վարս . զովէր որոց պատահէր, մատնանշէր ի նախանձելի օրինակ աշակերտակցացն, յաճախ յանձնարարեալ եւ Գրիգորի օժանդակել եւ թելադրել ընկերաց իւրոց, որով կրկնակի արգիւնաւորէր ուսումն եւ փորձառութիւն իւր :

### ԳՂՈՒՆ Գ .

#### ՅԱՂԱԳՍ ԳՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԳՐԻԳՈՐԻ ԵՒ ՄՏԱՆԵԼՈՅ Ի ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ

Յաւուր միում ի յեղակարծ ժամու այցելէ Տ. Կարապետ Արքեպիսկոպոս-Պատրիարք յիսումնարան, եւ ի հարցաքննելն զաշակերտս՝ հաւանի, միանգամայն հիանայ ընդ յաջող եւ համարձակ պատասխանիս եւ ընդ գեղեցիկ շարադրութիւնս Գրիգորի, լսէ եւ զգովեստս եւ զբարի վկայութիւնս Փէշտիմալճեան պատուելոյ եւ այլոց պաշտօնէից զԳրիգորէ, եւ այնպէս սեւեռէ Կարապետ Արքեպ. զբարեմխտ ուշադրութիւն իւր ի վերայ սորա :

Գոգցես կարգայ Կարապետ Արքեպ. Պատրիարք զսիրտ եւ զանզուսպ փափաք հոգեւոր Գրիգորի, եւ օժանդակէ սմա հասանիլ եկեղեցական փափաքանացն :

Յանչափս ուրախանայ Գրիգոր ընդ համարումն եւ ընդ խրախոյս Կարապետ Արքեպ. ի, եւ խնդրէ առնուլ ուղղակի զհաւանութիւն ծնողաց իւրոց, որք ընդդիմանային յաւէտ : Եւ Պատրեարք խորհի հնարս, եւ պատրուակեալ զգրադրութիւն ի պատրիարքական Փոխանորդարանի՝ համոզէ զծնողսն ըստ թախանձանաց պատանեկիս այսորիկ, եւ առնուլ զհաճութիւնս նոցա :

Եւ այսպէս Գրիգոր ի 25 Մայիսի 1830 ամի փրկչական մտանէ ի Պատրիարքարան եւ ստանձնէ զպաշտօն գրադրութեան առ փոխանորդութեամբ (Վէֆիլ) Առաքել քահանայի՝ համաձայն հրամանի եւ տնօրէնութեան Պատրիարքի, զոյդ ընդ նմին շարունակէ եւ զպատուութիւնս իւր յիսումնարանի, պարապելով յա-

ւէտ եւ ի վերձանութիւնս Ս. Գրոց եւ կրօնական մատենից : Չէր սմա փոյթ երբեք պարապելոյ իղրօսանս եւ ի զուարճութիւնս, զորպիսիս փոխանակէր երգեցողութեամբք եւ շարականազիտութեամբք :

Շարի է յաւելուլ աստէն, զի ոչ դիւրին ինչ էր պաշտօն գրագրութեան փոխանորդարանի (Վեֆիլարանի), թէպէտ գրամական պարզեւք հրատուրէին զպաշտօնավարս : Բաց յայսմանէ, Առաքել քահանայ Վեֆիլմ Լանայր դնել զորդի իւր ի գրազր Փոխանորդաբանի. վասն որոյ ընդ ահամբ հայէր ի Գրիգոր, վարէր ընդ սմա յաւէտ հակակրութեամբ, բարդէր զայլ եւ այլ աշխատութիւնս ծանրացուցանէր զպաշտօն սորա, որպէս զի ճանճրացեալ եւ յուսահատեալ ի բաց մեկնեցի ի գրագրութեանէ : Այլ Գրիգոր խոհեմութեամբ եւ համբերութեամբ տարեալ ամենայնի, ոչ ումէք յայտնէր զարտնձջ եւ ոչ առ Կարապետ Արքեպիսկոպոսն, որում յաւէտ սիրելի եւ հաճոյ ընծայէր զանձն :

Մերթ թեկնածութիւնք, երբեմն պապական խարդաւանութիւնք, յաճախ ետամուղական քմահաճոյք ումանց ազդեցիկ անձանց, եւ մերթ կրօնական վէճք եւ խնդիրք յաճախ աղբիւնաւորէին զպատրիարքական փոփոխութիւնս : Տ. Կարապետ Արքեպ. ի շնորհս պաշտպանութեան եւ աղբեցութեան Յարութիւն ամիրայի Պէգճեան, որոյ էր սիրելի սակս համեղարան եւ ճարտարասօս քարոզութեանց իւրոց, համաձայն ըմբռնմանց ժամանակին, վարէր գիշխանութիւն պատրիարքութեան, առանց ունելոյ ինքնին զվարչադիտութիւն բարձր : Եւ յառաջագիմական ջանք ումանց եւ յարարերութիւնք արտաքինք ոչ ախորժելի լինէին նմա : Եւ ոչ իսկ փոյթ էր նմա աշխատ լինել ըստ արժանւոյն յօղուտ եւ ի պէտս Ազգի եւ Եկեղեցւոյ Հայաստանեայց, հետեւեալ յաւէտ անձնական դիւրութեանց, մինչ «չըջանն Գաղէզեան» կարէր օթանդակել նմա ի յաջողութիւնս ոչ սակաւ աղբօզուտ ձեռնարկութեանց, շնորհիւ գրամական առատութեանց եւ տնտեսական դիւրութեանց : Տ. Կարապետ Արքեպ. թերացաւ եւ յեկեղեցական եւ կանոնական պարտաւորութիւնս իւր, միանգամայն առթիւ խնդարմանց յարարերութեանց ընդ Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, սակս քաղաքական պատճառաց, հաստատեալ զգրութիւն նոր «Իրր առժամանակեայ», զի վարդապետք-առաջնորդք վիճակաց նստցեն յԱթոս, գործածեսցեն զթագ, զեմիւրոն եպիսկոպոսական, տեղափոխեալ յաճախ եւ զԱռաջնորդ : Ներելի է ասել զի Կարապետ խնդէր յաւէտ զհանդիստ անձնական քան ծառայել եկեղեցւոյ եւ ազգի, որոյ վասն եւ կամէր հրաժարիլ ի պատրիարքութեանէ եւ մեկուսանալ յիւսկիւտար, ուր ետ կատուցանել զքնակարան յատուկ հանդէպ Ս. Խաչ եկեղեցւոյ ի Սէլամսրղ թաղի, ծախիւք Գաղէզ ամիրայի, զոր եւ յատկացոյց նախկին պատրիարքաց յետ մահուան իւրոյ\* :

\* ՄԱՆՕԹ. Վ. եպ. Մ.— Տ. Յակոբոս Արքեպ. երբեմն Պատրիարքն խնդարեաց զիտակ նորա եւ զկարգադրութիւն : Էր արդարեւ ի զպոսնի եւ կուսակցութիւն ինչ կազմեալ յաշակերտաց Տ. Յովհաննէս Արքեպ.—Պատրիարք

Ժամանակակից անցք ինչ աղագայինք ծանրացեալ ի վերայ պատրիարքի, Կարապետ Արքեպիսկ. անու զհաւանութիւն Գաղէզ Յարութիւն ամիրայի եւ հրաժարի, որում յաջորդէ Տ. Ստեփաննոս Արքեպ. Պրուսացի, Աղաւնի անուանեալ, յամի Տեառն 1831, ըստ ընտրութեան երեւելեաց աղագայնոց, որ եւ ըստ յանձնարարութեան նախորդի իւրոյ հսկէ տակաւ եւ հետեւի ի պաշտպանութիւն պատանեկին Գրիգորի: Միանգամայն տեսեալ զբարի վարս, զգովելի ընթացս, զժրաջան գործունէութիւն, զհաւատարիմ պաշտօնավարութիւն, զբարեպաշտ հաւատս եւ զՋերմեոսադութիւն: զբաղցրանուազ երգեցողութիւնս, գաղօթասիրութիւն եւ զուսումնասիրութիւն Գրիգորի, որ աւուր յաւելու դիւրն վստահութիւն եւ զհամակրութիւն, զհամարումն եւ զպաշտպանութիւն, տեսանելով զառատութիւն շնորհաց Աստուծոյ ի վերայ Գրիգորի եւ զպապագայ յուսալից եւ փառաւոր:

Յետ Առաքել քահանայի, յաւուրս պատրիարքութեան Ստեփաննոսի, աշակերտակից հոգեւոր եղբայր նորին եւ միաբանակիցն Արմաշու Պօղոս վրդ. Թաքթաքեան ի Պրուսացէ ստանձնեալ վարէր գորչառնս պատրիարքական Փոխանորդութեան, որ եւ տեսեալ զգործնական հմտութիւնս եւ զփորձառութիւնս Գրիգորի, իրրեւ զօժանդակ եւ զօգնական իւր գործածէ զսա: Որեւ անձնուիրաբար ծառայեալ նմա ոչ միայն իրրեւ զգրագիր, այլ եւ իբրեւ զփոքրաւոր, որ ըստ օրէ յաւելոյր գրաւել զկատարեալ վստահութիւն եւ զհամարումն Պօղոսի:

Յարաբերութիւնք Ստեփաննոսի ընդ Պօղոսի ոչ էին անկեղծք, սիրալիբք եւ մտերմականք ըստ արտաքին պատճառաց, սակայն Գրիգոր հաւատարապէս լիայելէր զսէր եւ զվստահութիւն նոցա: Պօղոս վարդապետ Թաքթաքեան ունէր զյիշատակելի արդիւնս եւ զգործունէութիւն ի վանս Արմաշու, առաւել ըստ կրթութեան ինդրոց, եւ զնախանձախնդրութիւն յեկեղեցական եւ ի կրօնական խնդիրս, որոյ վասն եւ առաքեցաւ յաքսոր ի Գաղատիա, ջանիւք Յակոբոս-Մատթէոսեան կուսակցութեան: Յետ աքսորանացն հետեւի այլեւս ծայրայեղ իմն զգուշաւոր պահպանողականութեան, միանգամայն համբերատար լինել ի խօսս եւ ի գործս իւր: Եւ այնպէս իմն առնել, զի զոր կամէր առնել եւ խօսել, ի գաղտնի թելադէր արլոց եւ տայր նոցա խօսել եւ գործել: Զսոցն զայս ընթաց եւ զուղղութիւն կալաւ եւ ի փոխանորդութեանն, եւ յառաջ վարէր զԳրիգոր եթէ յաշխարհականութեան եւ եթէ ի վարդապետութեան:

Նպաստաւոր հանգամանք արլիսիք միացեալ ընդ արթնութեան, գործունէութեան, ժրաջանութեան, փորձառութեան եւ յաջողակ պաշտօնավարութեանց, ետուն Գրիգորի զազդեցիկ դիրս ի Պատրիարքարանի, եղեւ բազմաց ծանօթ եւ սիրելի, մինչեւ շարժել զնախանձ սակաւուց ոմանց եւ ամբաստանել զսմանէ թէ

քի, զոր կազմէին եւ վարէին Յակոբոս երբեմն պատրիարք եւ Մատթէոս երբեմն պատրիարք եւ այդ կաթողիկոս, այլ սակայն տկարամայր առաջի ազդեցութեանց Գաղգի, որ զօրացաւ յետ վախճանի նորա, յաւուրս պատրիարքութեան Ստեփաննոս Արքեպ. ի Պրուսացոյ, Աղաւնի մականունանելոյ:

ինքնագլուխ վարէր զպաշտօն Փոխանորդութեան, մինչ խորամանկ եւ խորագէտն Պօղոս գործածէր զսա ըստ արժանւոյն, եւ զոմանս պատասխանիս զժուարինս ռազմավարէր եւ փոխանակէր բանիւ բերանոյ Գրիգորի, փոխանակ վճարելոյ ինքնին եւ ուղղակի եւ այսու առթէր զնախանձ եւ զզրզիւ, թէպէտ Գրիգոր առ ոչինչ համարէր զվերջինս: Վասն որոյ Գրիգոր-Գէորգ երեւէր յաճախ եւ էր առարկայ վրէժխնդրութեանց հակառակորդաց, մինչեւ հիւսել եւ յանուն նորա զոտանաւորս զռեհկականս, որպէս եւ յանուանս այլոց, շարադրեալ ի Մատթէոսեանց, յարմարեալ զբամբասանս եթէ ոչ զղրպարութիւնս թշնամականս ընդդէմ Ստեփաննոսեանց, ի շարս որոց ունէր Գրիգոր զգործօն գեր գլխաւոր:

Փոխանորդն պատրիարքական յայնժամ վայելէր տակաւին զլիազօր արտօնութիւնս եւ զմիջամտութիւնս: Գողցես յաճախ գերազանցէր առաւել քան զպատրիարքական իշխանութիւն, մանաւանդ ի դատական գործս, ի յարաբերութիւնս ի Բ. Դրան, ի վարչութեան Կ: Պօլսոյ եւ ի գործս Կեղը. Հիւանդանոցի Կ. Պօլսոյ, մինչեւ անգամ բանտարկել զյանցաւորս, զան հարկանել կամ առնուլ ի գրանակ (ֆարաքա) զոտս յանցապարտից արանց, չլթայել զձեռս եւ զոտս (ֆէլէիչէ): Իսկ զան հարկանէին զկանայս ի թիկանց կուսէ՝ տուեալ եւ պրկեալ ի թիկուն ժամկոչաց կամ բարապանաց (Եասագեը) պատրիարքարանի: Երբեմն լրացուցանէր եւ Աղգ. Հիւանդանոցն զպէտս զգաստարանի եւ բանտի:

Վասն որոյ, որպէս ծանր էր պաշտօնը Պատրիարքական Փոխանորդի, նոյնպէս կարէր արդիւնաւորել զճառագութիւնս զնահատելիս, եթէ վարչագէտ եւ բարեմիտ էին փոխանորդք եւ զխտէին վարել արժանաւորապէս: Յայս սակս ջանայր Գրիգոր բարձրացուցանել զանուն Պատրիարքի եւ Փոխանորդի, արթուն գործունէութեամբ եւ աղղու վարչութեամբ, եւ այսու ղիւրազոյն լինի իմանալ՝ զի ոչ պակաս էին զժուարութիւնք, նախանձք, ատելութիւնք եւ հակասութիւնք:

Դատական գործք Փոխանորդարանի յարուցանէին երբեմն զկնճիւս ըստ խոստովանութեանց եւ ըստ ամուսնական խնդրոց, յորպիսիս տկարանային կուսակրօն փոխանորդք: Վասն որոյ քանից փորձեցին յանձնել քահանայից զպաշտօնը: Սակայն փոխանակ երկուց՝ տասնապատիէին զժուարութիւնք եւ կնճիւսք: Յայս սակս եւ կուսակցական թեկնածութիւնք յարուցանէին զխոչընդոտս: Գրիգոր ջան կալաւ յարգարել զամենայն, եւ ի պատեհ ժամս եւ ի կարեւոր խնդիրս հրաւիրէր զգործակցութիւն քահանայից, որպէսզի մի՛ ստուեր ինչ զայցէ անուան եւ պատուոյ կուսակրօն Փոխանորդի:

Պօղոս վրդպ. Թաքթաքեան վարժեալ առաւել ի վանական կեանս, տկարանայր յաճախ ի վարչական եւ ի դատական գործս. որ եւ պատճառ առաւել լինէր ազղու միջամտութեան եւ գործակցութեանց Գրիգորի, որում տուեալ էր Պօղոս զվստահութիւն կատարեալ:

## ԳՂՈՒՆ Դ.

ՅԱՂԱԳՄ ՄՏԱՆԵԼՈՅ ԳՐԻԳՈՐԻ Ի ԿՈՒՍԱԿՐՕՆ  
ԵԿԵՂԵՑԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՅԱՂԱԳՄ  
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽԼՐՏՄԱՆՑ

Տեսեալ եւ փորձեալ Տ. Ստեփաննոսի Արքեպ.—Պատրիարքի պայտօլիսի անձնանուիրութիւնս եւ զջանս Գրիգորի ընդ բարի եւ պարկեշտ վարուցն, զորոց յաւելոյր Պօղոս վրդ. Փոխանորդ զնպատաւօր վկայութիւնս, լուեալ եւ զհոգեռանդ զիղձս եւ զուխտս Գրիգորի, ետ սմա եւ ձեռնասուն աշակերտի իւրոյ Յակոբայ Պրուսացւոյ ձիւնիւղեան եւ այլոց,— միաբանից ոմանց վանուցն Արմաշու,— զսարկաւազութիւն յաւուր տօնի Աւետեաց Ս. Աստուածածնի, ի շարաթ աւուր յԴն Ապրիլի 1834 թուակա- նի, յԱւագ-եկեղեցւոջ ի Գում Գարու:

Խրախոյս մեծ եղեւ Գրիգորի եւ յաճախեաց ի զովելի վարս, ի վճարումն կրկնակի պարտուց եւ ի փոյթեռանդ ջանս: Ա՛յն- չափ բուռն էր սէր եւ խանդակաթ իղձ սորա ի կուսակիւրօն հոգե- ւորականութիւն:

Ս. Պատրիարք յաճախ զնահատէր եւ խրախուսէր զԳրիգոր, մինչեւ խրատել զձեռնասուն աշակերտս իւր առնուլ օրինակ բա- րի ի Գրիգորէ:

Իսկ ի 15 Սեպտեմբեր ամսոյ 1835 թուականի ձեռնադրեաց Տ. Ստեփաննոս Արքեպ. զԳրիգոր, յետ միամեայ եւ վեցամսեայ (մի եւ կէս ամեայ) սարկաւազութեան, ի կուսակիւրօն քահանայ, ընդ աշակերտաց իւրոց յԱւագ-եկեղեցւոջ պատրիարքարանի, համաձայն կանոնաց եւ արարողութեանց Ս. Եկեղեցւոյ Հայաս- տանեայց, անուանեալ Գեորգ, եւ այլոց՝ Յովսէփ (ձիւնիւղեան) եւ Միքայէլ, որք կատարեն զՔառասունսն յԱւագ-եկեղեցւոջ, ի գիշերի մնալով ի խուցս Ժամարար եւ հերթակալ քահանայից: Պօղոս վարդապետ Թաքթաքեան եւ աւագ քահանայ Աւագ-եկե- ղեցւոյն հակէին ի վերայ նորընծայից, ուսուցանէին զկարեւորս, մինչեւ լրացան Քառասունսն առաջին:

Ըստ որում աւրնթեր միմեանց են երեք եկեղեցիք հանդէպ Պատրիարքարանի ի Գումդարու, համաձայն պատուիրանի Տ. Ստեփաննոսի Արքեպ. ի, մատուցանէ Տ. Գէորգ զառաջին Ս. պա- տարազ յեկեղեցւոջ Ս. Պաշի ի վեցն Հոկտեմբերի, յաւուր տա- րեղարձի եւ յիշատակի օմման վերաշինեալ Ս. Աստուածածին Աւագ-եկեղեցւոյ, որպէս Տ. Յովսէփ Պրուսացի (աշակերտ եւ փոքրաւոր Ստեփաննոսի) ի Ս. Աստուածածին յԱւագ-եկեղեցւոջ, եւ Տ. Միքայէլ ի Ս. Յարութիւն եկեղեցւոջ, տալով եւ զբարոզս (յորում տկարանայ Տ. Միքայէլ եւ խնդրէ վերադանալ մնալ ի Չարխափան Ս. Աստուածածին վանս յԱրմաշ): Ի յաջորդ եօթ- նեակս փոխ ի փոխ մատուցանեն Գէորգ, Յովսէփ եւ Միքայէլ